

## ԿՐՈՆԱՊԱՏՄԱԿԱՆ

### ԱՍՏՈՒԱԾԱՇԽԻՆ ԶԻ

ՀԱՅԵՐԻՆ ՀԻՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐԻ

Առաջին քարտմանութիւնը. — Ժամանակը. — Ս. Գրքի առաջին թարգմանութեան ձեռնարկուեցաւ հայ գրերու զիւտէն անմիջապէս յետոյ։ Հայ այրուբնը պատրաստ էր 406-ին։ Ուրեմն նոյն թուականին սկսաւ թարգմանութիւնը և բնականարար մի քանի տարի տեսեց։ Հ. Ե. Փէշիկեան եօթ տարի կու տայ, զրելով մէկ Ս. Դրքի Ա. Թարգմանութիւնը՝ առնուազն Հին և Նոր Կատարանին սախականոններուն՝ պէտք է աւարտած ըլլար 408—415-ի շըջանին։ ապա թէ ոչ իմաստ մը չ'ունենար սփուրանակուն (Բաշ-Նվոյ, 1935, էջ 70)։

Բովանդակութիւնը. — Այս առաջին թարգմանութիւնը լոկ ծիսական ընթերցւածներու թարգմանութիւն մըն էր թէ ամբողջ Աստուածաշռնչի՝ ծայրէ ծայր։ Կորիւնի<sup>(1)</sup> բացատրութենէն կարելի է հետևցնել թէ Ս. Գրքի ամբողջ նախականն զրուած քները թարգմանուեցան։ Ան կը գրէ։ յանկարծ ուրեմն օրէնսուսոյց Մովսէսի՝ մարգարէկական գասուն, և յառաջադէմ Պաւլոս՝ բովանդակ առաքելական գնդով, հանգերձ աշխարհակեցոյց աւել-

(1) Կորիւն, Աւարք Մաօրոցի, ուղղեալ Եւրոպանեալ ի Գառնիկ Ձնադիւննէ։ Տպ. Սրբոց Յակոբեանց, Ըստապէմ, 1930։

տարանաւն Քրիստոսի, միանգամայն եկեղեց հասեալ ի ձեռն երկուց հաւասարելցն՝ հայարարառք հայերէնախօսոք գտանոն (էջ 25)։ Խորենացին<sup>(2)</sup> ալ տարբեր բաւերպվ եղյը կը հաստատէ, զրելով թէ Մեսրոպ իսկոյն սի թարգմանութիւն ձեռն արկեալ, խորհրդարար սկսեալ յլուակացն, բովանդակով զըսով գքսան և զերկու յայտնին, և զնորկատկու յեղու ի հայ բան (Փ. ձկ.)։

Այս ատեռութեան ի նպաստ ապացոյց մըն է Մնացորդաց Գրքերու հին թարգմանութեան գոյութիւնը։ Մնացորդաց Գրքերէն լոկ մէկ ընթերցուած միայն կայ այժմ մեր ձաւոցին մէջ (Բ. Մնաց. Դ. 2-6)։ Եթէ ծիսական տեսակէտով այնքան երկրորդական կարեռութիւն ունեցող զրքի մը ամբողջական թարգմանութիւնն կատարուած է զալուց, ուրեմն աւելի կառենը գրքերու լոկ մասնակի թարգմանութեամբ չէին կննար գոհանալ Մեծ թարգմանիները։ Հաւանական է սակայն որ քանի մը զրքի աւելի ուշ թարգմանուած ըլլան, ուստ Ֆր. Մուրատի (Սոյոց. Յովհաննա Նիշ Լոյց Թուբէդ.) Հայերէն առաջին թարգմանութեան մէջ կը պահօնին նոր Կատարամի զրուածներէն կինզը, չորս կաթ. Թուղթեր, թ. Պետ., թ. Գ. Յովհ., Յուղայ, և Յովկաննու Թայտանութիւն։ Այս զրքիրը չկային սոսրական կանոնին մէջ, և հայերէն սոսցին թարգմանութիւնը ասորերէնի վրայէն կատարուած ըլլալով, չունէր յիշեալ զրութիւնները։

Թարգմանիչները. — Արոնք ի գլուխ հանեցին այս առաջին թարգմանութիւնը։ Համ Կորիւնի — ոկ ձեռն երկուց հաւասարելցն (էջ 25) և պէտք է հասկնալ Ս. Ասական ու Ս. Մաշտոցը, Այս գերշինին աշակերտներէն երկուքն ալ, գարձեալ ըստ Կորիւնի վկայութեամբ, իրենց վարդապետին համ մասնակցեցան թարգմանութեան զործին։ Գրերու կարգաւորումէն անմիջապէս յետոյ ոկ թարգմանութիւն գտանային հանդերձ արամբք երկուք՝ աշտկերտօքն իւռ բովք, որոյ առաջնոյն Եւուն անոնն կուչին յեկելեաց զաւառէն, և երկրորդին՝ Յօվգանէփ անոնն ի Պաղանական տանէն։ Եւ եղեալ սկիզբն նախ յլուակացն Սոլոմոնի,

(2) Պատմ. Հայոց, աշխ. Ս. Աբեղեան և Ս. Յարսթիւնեան։ Տպ. Տփդիս, 1913։

արթնցնելով խանդավառութիւնը մեր պատերուն, իրաւ են ատոնք, իրաւ, հնէքը է նորէն ծայնը հազարներու սրաերէն — էջմիածին։ . . . Այս նոր յյոսով, ու յանրութեան տեսիլքով, իրաւ, տարածուե՞ր է արձագանզը երգին, կամաններուն պատցին հետ, ու կաթուզիկէնն թոփչին մէջ գիշեալ էն կայս օհնեսցու Սուրբ զնորան լուսոյ։

Ուրախութեան ալ արցունքներուն մէջէն, ո՞վ պիտի չսկրէր տարմութիւնն իսկ իր հոգիին։

ԹՈՐԳՈՒՄ ԱԲԵԴԱՅՈ

որ ի սկզբանն իսկ ծանօթս իմաստութեանն ընծայեցուցանէ լինել, ասելով եթէ «ճառ նաշել զիմաստութիւն և զիրատ, իմանալ զրանս հանձարոյ» (Էջ 20):

Խորենացի կ'ըսէ թէ այս առաջինթարդմանութիւնը կատարեց Մեսրոպ Շնա և աշակերտք նորա Յոհան Եկեղեցացին և Յովսէփ Պազնացի (Ք. ծգ.):

Ղազար Փարպեցի<sup>(3)</sup> ամբողջ թարգմանութիւնը կ'ընծայէ Ս. Ասհակ Հայրապետին, որ ընդ առաջ երթալով եկեղեցական և նախարարական դասիրու թախանանաքն, և անվեհեր ջանալով գիշեր ցերեկ, ոթարգմանանց զկտակարանան ամենայն ըլլախոսեցեալս նմարիս մարգարէիք ի ուորք Հոգւոյն. և հաստատել կնքեաց երջանիկ առաքելովն ընորոց Կոտակարանաց ըզլուսաւոր և զկենսատուր քարոզութիւնն նովին Հոգւովը (Էջ 51):

Այս երեք պատմիչներն որուն՝ աւելի պէտք է հաւատ ընծայել ներկայ պարագային: Կորիւնին ապահովաբար<sup>(4)</sup>: Փարպեցի հայ գրերու հեղինակին, և գիւտին պարագաներուն մասին կը յանձնարաբէ որ, և զայտ եթէ կամլիցի որ գիտել հաւատաեալ՝ ի պատմութենէ զրոց առն ցանկարի Կորիւն՝ աշակերտին նորին երեսեյոն Մաշթոցի, կարգացեալ տեղեկացին: Այս յանձնարաբութիւնը իրաւամբ կրնանք տարածել նաև Աստուածաշունչի թարգմանութեան պարագաներուն վրայ, և նախապատռութիւն տալ այն պատմութեան և զոր կարգեաց գրելով ճշմարտապէս յառաջազրեալ այրն նոգեոր Կորիւն: Խնքը Փարպեցի ալ Կորիւնի դրէն տեղեկացած է Մաշտոցի կեանքին և զործերուն ինչպէս կը գրէ բացայատօրէն: ուսւածի և մեր բազում անագամ կարդալով տեղեկացեալ հաւատաեալ (Էջ 38):

Վայրը. — Հաւատարար Վաղարշապատի մէջ կատարուեցաւ այս թարգմանութիւնը: Կորիւն կը գրէ: «Քանզի յԱյրաբատեան դաւառին՝ ի կայս թագաւորացն և քահանայապետացն բգիսցին Հայոց չնորհք պատուիրանացն Աստուծոյ» (Էջ 26):

(3) Պատմօրիւն Հայոց, Վենետիկ, 1933:

(4) Հ. Ե. Գէշիկեան ալ Կորիւնը կ'ընդունի ԵՄերձաւորացն և հարապատագոյն ազրիւրց: — ՏԵՇ Թագմավէպ, 1935, Էջ 69:

Լեզուն. — Ո՞ր լեզուէն հայերէնի վերածեցին մեր նախնիք Աստուածաշունչը: Կորիւն բացայայտ վկայութիւն մը չունի այս մասին: Ըստ իր պատմութեան Առակաց Գրքի թարգմանութիւնը սկսաւ Սամուստի մէջ, որ յայտնի կեզրոն էր հելւնական մշակոյթի մ (Ֆեզզիկան, Էջ 20), և մասնակցութեամբ Հռովհանս գրչի, որ հհելւնական դպրութեան վարգետներէն էր: Ուրիշ Ս. Գրոց թարգմանութիւնը կը սկսէր յունաբէն ձեռագոյթի մ (Ֆեզզիկան, Էջ 20), և մասնակցութեամբ Հռովհանս գրչի, որ հհելւնական դպրութեան վարգետներէն էր:

Ո՞ր կը թարգմանութիւնը սկսաւ Սամուստի մէջ, որ յայտնի կեզրոն էր հելւնական մշակոյթի մ (Ֆեզզիկան, Էջ 20), և մասնակցութեամբ Հռովհանս գրչի, որ հհելւնական դպրութեան վարգետներէն էր: Ուրիշ Ս. Գրոց թարգմանութիւնը կը սկսէր յունաբէն ձեռագոյթի մ (Ֆեզզիկան, Էջ 18), արքունի դիւանին մէջ պաշտօն կը պարէր: Յունանի և Յովսէփի յունացիստութեան մասին կրնա՞ն բաւական փասա՞ համարուիլ անոնց Ս. Մաշտոցի աշակերտներն լինելու և միամին թարգմանութեան ձեռնարիելու պարագաները: Փարպեցի կը գրէ թէ սերանելին Մաշտոց և որ ընդ նմա պատուական բահանայք էին<sup>(5)</sup> «չ զօրէին համարձակել յայսպիսի սասատիկ և կարենոր գործ, թարգմանել մեր կիրս ի յոյն լեզուոյն ի հայ բարբառ: վասն զի ոչ ինչ էին այնպէս տեղեկակ գիտնապէս հրանանգի յունաբէն ուսման» (Էջ 47): Ս. Ասհակ սքանչելի յունագէտ էր: Կորիւն քանի մը տողով կը լիշտատիկ անոր կատարած թարգմանական հոյակապ գործը (Էջ 49). իսկ Փարպեցի մեծամեծ գովեստներով կը պանծացնէ հմտութիւնն ու կարողութիւնն Հայրապետին Սահակայ, որը յոյժ առլցեալ անցուցանէր վարժիւք զրազում գիտնովք Յունաց (Էջ 46): Այս բոլորէն կը հետեւի որ յունաբէնէ թարգմանութիւնը կը հարաւորութեան և հաւատականութեան սահմանին մէջ է: Ե. Ա. Դուրենի տեսութեամբ, ոչիրի գիւտէն անմիշական ետքը յունականէն կատարած են Ս. Գիրի գրաւոր թարգմանութիւնները, նախապատռութիւն տրուելով ի հարկէ անոր այս կամ այն մասերուն՝ որոնք եկեղեցական պաշտամունքի կամ ընթերցուածներու սահմանուած էին, ինչպէս են, Սաղ-

(5) Եթէնան՝ ի գաւառուն եկեղեցաց, Յօվսէփի՝ ի Պաղանական սահմանէն, չէր՝ ի խորձենոյ, և Մուշէի ի Ֆարոնոյ (Փարպեցի, Էջ 46):

մոսարան՝ յաւելուած ական Օրհնութիւններովը, Աւետարան, մարգարէտական և առուքելական հատուածներ (préicopes) և Աայն(6):

Սակայն կրնա՞յ անտեսուիլ ասորերենէ ի Հայ թարգմանութեան հարցն ալ, Տիեսնենք թէ ինչ տուեալներ կան ի նպաստ այդ վարկածին:

Վերե յիշուած թարգմանիներէն Յովսէփ, Ազնիկի հետ դրկուեցու և ի քաղաքն Եղեսացոց, ինչպէս կը գրէ Կորիւն, ոգի յԱսորական բարբառոյն զնոցին հարցն սրբոց զաւանդութիւնս հայերէն գրեալո գարձուացնեն (էջ 47): Ենոյն պարագան կը յիշատակէ Ասորենացին ալ (Փ. կ.): Ըստէ թէ արդէն բաւական հմուտ էր ան ասորական կիցուին: Հստ Ասորենացին Ս. Սահակ ալ ասորագէտ էր և կանուխ իր թարգմանութիւնները կը կատարէր յայսուրոյն՝ յոչ լինելոյ յունի: Քանզի նախ ի Մեհրուժանայ այրեալ լինէին ընդհանուր աշխարհին յոյն գիրք. գարձեալ ի բաժանել զալիսարհն Հայոց չտային պարսկի վերակացուքն յոյն ումեք ուսանել գպրութիւն յիշրեանց մասին, այլ միայն ասորի (Փ. ծդ.): Թէ հայ գրերու գիւտէն առաջ ասորերէնի ուսումնով կը պարապէին Հայք, և նոյն լեզուն կը կիրարկուէր արքունի դիւսական գործառնութեանց մէջ, և պաշտամունքի ժամանակ, որոշակի կը առողջապէս կը տեսնուի: Վեհանու Փարագեցի վկայութիւններէն: Վկանզի ասորի և յոյն զրով վճարէին յայնժամ զգործ թագաւորին Հայոց՝ արքունի զպիրքն, զվանցն և զհրու վարտակացն (էջ 37): Դարձեալ, ուիանզի հոգածեալ յարգամատ արտմէր երանէի այրն Մաշթոց՝ տեսանելով զմեծաշան ծախս մանկանցն Հայաստան աշխարհին: որք բաղում թոշակօց եւ հեռագնաց ճանապարհութ եւ բազմաժամանակեայ զեկերմամբ մաշէին զաւուրս իւրեանց ի գպրոց ասորի դիտութեան, Քանզի պաշտօն եկեղեցոյ և կարգացմունք զգոց ասորի ուսմամբ գարէին ի վանորայս և յեկեղեցին Հայաստան ժողովրդոցոց: յորմէ ոչինչ էին կարող լսել և օգտել ժողովուրդքն այսպիսի մեծ աշխարհի, յանլութենէ լեզուին ասորույց (էջ 39): Դիրքու գիւտով Հայք սորպէս ի խաւարէ՝ յասորի տանջանացն, զերծեալք ի լոյս՝ խնդային (էջ 46–47):

(6) «Մեր թարգմանիներան կարծեցան երայական գիտարին», Սիստ, 1929, էջ 154:

Ասորերենի աւումբը, յունատենի հետ միասին, սկսած էր վաղուց, Ա. Լուստուրզի օրերէն: Խնչպէս Ազաթանգեղուու (7) կը գրէ՝ Տրդատ ժողվել տուած էր շատ աշակերտաներ և եւ զնուու յերկու բաժանեալ, զոմանս յԱսորի գպրութիւն կարգեալ, եւ զոմանս Հելլէնս (էջ 619–620): Ուութեական այս գրութիւնը շարունակուեցաւ եւ մեծ փայլ ստացաւ Ս. Ներսէս Պարթէի օրով: Փաւատոս (8) կը վկայէ թէ նա պարգէր եւ ի տեղիս տեղիս գպրոց յունարէն եւ ասորեն յամինայն գաւառս Հայոց (էջ 105): Բնականաբար նոյն վիճակը տեսեց մինչեւ այն օրը երբ Հայութեան հորիզոնին վրայ փայլեցաւ Մաշտոցի աստուածատուր, տաեղծագործ հանարը: Հետեւաբար Ե. Պարու սկիզբը կային ասորագէտ հայեր, որոնք ի ձեռին ունէին ասորեն Սստուածալունչը, և կարելի և հաւասական է միանգամայն, որ Աստուածալունչի տասջին թարգմանութեան ժամանակ ասորերէն ի հայ վերածումներ տեղի ունեցած ըլլան: Այդ պարագային կարելի պիտի չէլլար այս մասին պապոցյաներ բերել նոյնինքն հայերէն Աստուածալունչին, բաղդատելով զայն ասորականներ, ասեան եւ Սերբ հաւաքած է հայերներին այն ընթերցուածները որոնք Ասորերենին մէջ միայն կը գտնուին: և առողջ կը կազմեն հանակելի քանակ մը: Այս խաւը Պէէյքի (9) կարծիքով կիմասկան է և ոչ թէ յետնագոյն: այսինքն հայերէնի մէջ նշմարուազ ասորական ասորերը մնացորդներն են ասորեն այն բնագրին որմէ նախապէս թարգմանուած է Հայերէնը: Հայ թարգմանութեան վրայ Յունարենի համաձայն կառարուած սրբազրութիւնը այնքան ընդարձակ եղած է որ և Մակեր մղուած էր ուրանալու Ասորական ու է խաւի գոյութիւնը Հայերներին մէջ, և հաստատելու բացարձակորէն թէ Հայերէնը ուղղակի Յունարենէ թարգմանուած էր (էջ 13–14): Մերքի և Պէէյքի տեսութեամբ ուրեմն հայ թարգմանութիւնը կատարուած է ասորե-

(7) Պամուրիւն, Վեհանու, 1930:

(8) Պամուրիւն Հայոց, Վեհանու, 1914:

(9) R. P. Blake, The Old Georgian Version of the Gospel of Mark, from the Adysh Gospels with the variants of the Opiza and That' Gospels. — Patrologia Orientalis, Tome XX., Fascicule 3, Paris, 1928:

թենի վրայէն։ Այս մասին ուրիշ ապացոյցներ պիտի տեսնենք տարրեւ։

Բնագիր օրինակը. — Ներկայ պայմաններու մէջ չափազանց գժուար է Նզգել թէ Աստուածաշունչի առաջին թարգմանութիւնը. ո՞ր բնագիր օրինակէն կատարուեցաւ։ Այս հարցին լուծման նպաստ կրնան ընձեռել առաջին թարգմանութենէն մասցած հետքերը երբ մանրամասնորդէն ուսումնասիրունք յանոնք յոյն և ասորի լեզուներուն հմուտ և Աստուածաշունչի այլ և այլ կատեներ իրենց բարձագրութիւններք ունեցեց գիտուններու կողմէ։

Մեր ձեռքը գտնուած հեղինակներուն յայտնած կարծիքներէն կրնանք իշել հետեւալ կէտերը։ Կոնկիրի<sup>(10)</sup> տարրերնէն կատարուած կիր թարգմանութեան մասին թորենացիր գրածին ակնարկիէ յետոյ կ'աւելցցնէ. «Այս աւանդութիւնը ստուգիւ ճիշդէ, որովհետ Պրոֆ. Արմիտան Խորինսն (Euthaliana Cambridge, 1895) կը ցուցնէ թէ Հայերէն նոր Կտակարանը կը կրէ հետքեր, որոնց համաձայն անիկան թարգմանուած է կիր մէկ ձեւն Աստուածան բնագրին, նման անոր զոր Տիկ. Լեւս վերջեր գտաւ Արնաւերան վրայ» (էջ 153). Այս տեսութիւնը կը կոչնէ F. G. Կենոյ<sup>(11)</sup>։

Մինա լիրան Ա. Կտակարինէի վանքին մէջ գտնուած այս ձեռագիրը կրկնագիր մընէ, որ կը բովանդակէ չորս Աւետարաններէն ընդարձակ մասեր, և կը նկատուի Յ. Դարուն գրուած։ Մինայի ասորական ձեռագրին պարւնակած բնագիրը պակակից է Բեղայի Կոտեքսին (=D), Ար վերջինը թանկագիր ձեռագիր մընէ, որ 1581-ին թ. Բեղայի կողմէ նույիրուած է Կամբրիի Համալսարանական Մատենադարանին, ուր կը գտնուի այժմ։ Բեղայի Կոտեքսը կը պարունակէ Աւետարանները և Պորժ. Առաքելոցը, յօն և լատին լեզուներով։ Ընդհանուրագէ կը կարծուի թէ Զ. Պարուն գրուած է ան։ Բեղայի Կոտեքսը, Վատիկանեան (=B) և Մինայական (=N) Կոտեքսներէն վերջ ամենէն արժէ քատորն է բնագրական

տեսակէտով։ Ան գլխաւոր ձեռագիրն է Արևմտեան ըսուած ընտանիքին, որ ըստ ումանց առաջին տեղը կը բռնէ։ Արևմտեան ընտանիքին էին կատարն և Հին ասորական թարգմանութիւնները, մասնաւորաբար Մինայական Ասորերէնը (=Տյ, Տի.)։ Հին Հայերէն շատերու մէջ ու զլլիւաւորներէն յիշենք՝ Յուստինոս, Երանոս, Կիպրինոս, և Կղեմէս ու կը գտնուի այն։ Կոնկիրի<sup>(12)</sup> լուսանցքի ծանօթութեան մը մէջ կը զգէ. «Պօղոսեան Պուղթերու հայերէն բնագրին բաղդատութիւնը եփրեմի մեկնութեան (պահուած Հայերէնով), Աստուականին, և մերձաւոր ազգակից վրացական թարգմանութեան հետ, ին ցուցնէ թէ Հայկական և Վրացական թարգմանութիւնները ի սկզբան կատարուած էին նախապեշտական ասորի բնագրէն, գործուած եփրեմի կողմէ, և ապա սրբագրուած էին յոյն բնագրիներէն։

Հստ Պէյքի «Սկզբնական Հայերէնը շատ աւելի մօտիկ էր Կորիգեթի ձեռագիրն (=θ) և անոր համազգիներուն քան ներկայ Հայերէն կոտեքսներուն, բնագրական տեսակէտէ, բայց սնաբանօրէն շատ աւելի հնուու էր Կորիգեթի էն և անոր ընկերներէն քան այժմու Հայերէն ձեռագրիները» (էջ 14): Կորիգեթի Աւետարանները այժմ կը գտնուին Թիֆլիսի մէջ։ Այս ձեռագրին թուականը կարելի չէ եղած նշգել, որովհետեւ նոյն գրչութեամբ ոչ մէկ ուրիշ նմոյց գտնուած է։ Գրիշը յայտնապէս ընտանի չէր Յոյն գրչութեան, և հաւատարար վրացի մըն էր որ աւելի նկարած է իր նշանագրերը քան թէ զրած։ Բնագրիը լուսագոյն յունարէն է, և միակ շարունակեալ երկաթագիր հեղինակութիւնը կեսարեան ընագրի մասին։

Հայ թարգմանութիւն բնագրի ծառայող ասորերներ յայտնի է որ ոչ Սեփակարեցի Աւետարանն էր ոչ ալ Պեշտառու։ Հստ Պէյքի Հայերէնին և Վրացերէնին պարունակած ասորաբանութիւնները «կրնան բացարուիլ միայն՝ պահանջելով երրորդ Ասորերէն բնագրի մը գոյութիւնը, ազգակից կեսարեանին» (էջ 14): Ասոր ոչ մէկ որոշ հետքը գտնուած է տակաւին ասորերէն

(10) «Armenian Version of NT.», Տես, A Dictionary of the Bible, J. Hastings, M. A., D. D., Vol. I. New York, 1900.

(11) «Text of the New Testaments», Dict. of the Bible, Ed. by J. Hastings, D. D., 1914, էջ 920.

(12) «Armenian Version of NT.», J. Hastings, Vol. I. 1900, էջ 154.

լեզուով, Նոյն Կարծիքէն է նաև K. Lake<sup>(13)</sup>:  
Առաջին թարգմանութենին մեացած հնա-  
ներ. — Յարդ յայտնարկուած կարհւրա-  
գոյն գործն է Մնացորդաց երկու գրքերուն  
թարգմանութիւնը: Այդ թարգմանութենէն  
երեք ձեռագիրներ ծանօթ են, որոնցմէ Ե-  
րուսալէմեանը, Էջմիածնականին հետ բաղ-  
դատութեամբ, հրատարակուած է Թր. Խա-  
լաթեանց, ի Պուկոււ, 1899-ին:

Առաջին անգամ Ներուսալէմի միաբան  
Հաճնցի Սարգիս Վրդ. Մալեան զիստած է,  
Աստուածաշունչի Զեռագիրները Սրբայի  
տպագրութեան հետ բաղդասակուած առթիւ,  
որ Մնացորդաց տպագրեալէն բարերի  
թարգմանութիւն մը գոյութիւն ունի Երու-  
սալէմի գրատութիւն Զեռագիր Աստուածա-  
շունչներէն մէկուն մէջ. «Եւ զիմ զրոյ  
նշանագրեալ Աստուածաշնչի Առաջին եւ  
Երկրորդ Մնացորդաց գիրքն յամինից տա-  
րածայն գտանեցան. զտեզիս սեղին թէպէտ  
նայեցայ, սակայն կարի հեռի է ի տպագրե-  
ցելոյն» (Յայտն Հայերէ Զեռագրոց, Հ. Յ.  
Վ. Տաշեան, Վեհենա, 1895, էջ 632):

Սոյն թարգմանութիւնը կը պատկանի  
Ոսկեգորու Հանխագոյն չըլանին, և կը  
ներկայացնէ Հնագրում և շնափր հայերէն  
մը: Եթո ոսկեգորու հայ յունաբանական  
բառեր և բացատրութիւններ բոլորովն կը  
բացակային:

Ներկայ թարգմանութիւնն իրեն բնա-  
գիր ունեցած է ասորերէն օրինակ մը, ինչ-  
պէս առհասարակ կ'ընդունին հայ և օստար  
բանասէններ: ԵՀացին որ առաջի գննեն,  
որ հարուածս օրովայնի որ ոչ գոյր նմա-  
րժշկութիւնն, և այլ ասոնց նման քերա-  
կանական ձևեր, որոնք առեւելի յանձնա-  
գէպ են ասորականէն եղած հայ թարգմա-  
նութիւններու մէջ, ըստ Դուռինի, կըր-  
նան նկատուի ապացոյցներ ի նպաստ այդ  
տեսութեան:

Ընկալեալ և նորագիւտ թարգմանու-  
թեանց մէջ երկու հաստուածներ կան որոնք  
միանյան են. Ա. Մնաց. էջ. 8 — իջ. 13,  
և Բ. Մնաց. էջ. 26 — էջ. 23: Այս հաս-  
տուածներէն առաջինը, մեր քննութեամբ  
հաստուած ենք որ, սեփական է նորագիւ-  
տին և անկէ անցած է ընկալեալ թարգմա-

նութեան: Խոկ երկրորդ հաստուածը, որը  
երուսալէմեանը չունի, և էջմիածնականին  
մէջ միւայն կը գտնուի, ըստ Խալաթեանցի  
յար և նման ըլլալով տոպագիր օրինակաց  
որ ըստ Յօթահամելիցոց, աւելորդ համար-  
ուած է գնել ծանօթութեանց մէջ:

Թարգմանութեանս հութեանը զկայող  
փոքր բայց ոչ անարժէք նշան մը կրնայ  
նկատուիլ «տիկին» բառը (Բ. Մնաց. թ.  
1, 3), որուն անգ զնկալեալ թարգմանու-  
թիւնը ունի պատունիու: Այս բառը, թա-  
գուհի, ինչպէս ունի գերջանորութեամբ  
ուրիշ բառեր, կիրարկուած չեն մեծ թարգ-  
մանիչներէն<sup>(14)</sup>:

Առաջին թարգմանութեանց վերապրոյ  
ուրիշ գրուածք մը կը համարուի նորագիւտ  
երբ երգոց: «Կիրինայի Միիթարեանց Զե-  
ռագիրներէն մին, Աստուածաշունչ, թիւ  
55, գրուած ժԴ. գարուն, կը պարունակէ  
ուրիշ Երգոցի բնագիր մը, որ թէ՛ Զօհրապ-  
եանի և թէ՛ ուրիշ հրատարակութիւններէ  
լեզուական և բնագրական տարրերութիւն-  
ներ ունին» (էջ 9)<sup>(15)</sup>): Հրատարակիչը մեծ  
քննութիւններ կատարելու հարկ չէ զգա-  
ցած և համոզում գոյացնելու համար թէ այս  
նորագիւտ բնագիրը ուղղակի յունաբէնի  
վրայէն եղած թարգմանութիւն մըն է այն  
նախնական թարգմանութիւն մըն (էջ 10):  
Բանի մը օրինակներով ան կ'ուղէ հաստատել  
թէ սերզ Երգոցի նոր բնագիրն լիզուն թէն  
սոկերառու է, բայց զուրկ է գասական հա-  
յերնին յատիկ բարձրութենէն ու կանոնա-  
գործութենէն» (էջ 12): — Փութանակի կա-  
տարուած թարգմանութեան օրինակները Ս.  
Մահակի սրբազնութեանց յետոյ և կը լինուին  
խառնակութեան ու շփոթութեան անգի  
շտարու համար անտարակոյս: Երբ Երգոցի  
նախնական թարգմանութիւնը կը հասնի  
մինչեւ մեր օրերը թէ՛ կիսուած Ս. Գրքի  
և թէ՛ նաև Երբ Երգոցի մեկնութեաններու  
մէջ (էջ 16): Այս տեսութիւնը կրնայինք  
թերեւ ընդունի անվարան, եթէ թագուհի  
(Զ. 7, 8) բառը չտեսնէինք կիրարկուած  
թէ ընկալեալ և թէ նորագիւտ թարգմա-

(14) Այս մասին աւելի ընդարձակ՝ մեռ մեր  
բառաւածք, «Մնացարաց Գիրենուն կը հայ Թարգ-  
մանութիւններ», Միան, 1937, էջ 109—114:

(15) Եզր Երգոցի Առաջին և Երկրորդ Թարգ-  
մանարիմբ, ուսումնասիրութիւն և բառիր,  
Դպր. Հ. Համազարաց Առենա, Վեհենա, 1924:

նութեանց մէջ: Այս իրողութիւնը մեզ կը մղէ մտածելու թէ երկու թարգմանութիւններն ալ կատարուած են Մեծ Թարգմանիչներու ձեռնարկէն յետնագոյն ժամանակի մը մէջ: Մեր այս կարծիքին ոյժ կուտայ նաև Յայտնութեան օթագուշին (ԺԷ. 7) ըստ ընկալեալ թարգմանութեան, մինչ հինը ուշ նի «զշխոյ» Ճ:

Ոզգրնադրի հարցին լուծումը դժուար է, ևրոպ Երգոց Ազգասնդրեան սկզբնադրի մը կը մատոնանչէ ցուցնելով նմանութիւններ թ. 106 յունարէն ձեռագրին և անոր հետեւորներուն հետ, որնց ամէնուն (ինչպէս 106-ն է) Աղեքսանդրանի ներկայացուցչութիւնը կը մայզ զեռ ինգրոյ նիւթ (էջ 35): Գալով երգ Երգոցի կարմրագերուն, «Զօհրապեանի ընկալեալը քիչ տարրերութեամբ Codex Sinaiticus-ի (և = 01) կարմրագերու հարազատ թարգմանութիւնն ունի, մինչ» Մը ի = Վիեննայի թ. 55 ձեռացիրը բառականաչափ կը խոտորի (էջ 34):

Զօհրապեան<sup>(16)</sup> իր հրատարակութեան առթիւ ձեռքի ատկ ունիցած զանազան գրչագիրներուն մասին կարեոր տեղեկութիւններ տուած է իր Նախարարութեան մէջ: Ատոնց երրորդին վրայ ալ գրելէ յետոյ կը յարէ: և Այս մատեան եւեթ յամենայն գրչագիրս մեր տուաւելապէս համաձայնէ ընդ գալափարին ոսկանայ, մանաւանդ յերս զիրսն սոլոմոնին՝ յառակն, ի ժողովովն, և յերգսն, որպէսզի ի սոսա բաղադրեալ նույն այլոց թուին այլ և այլ թարգմանութիւնը (էջ 13): Նորայր Բիւզանդացի ևս զիտած է ոսյն զրքերուն մէկէ աւելի թարգմանութեան գոյութիւնը և զրած է: Կիստելի է որ Առակաց, ժողովովի և Երկոց Երգոյն ունինք կրիկն թարգմանութիւնն իմաստութեանն Սիրաքայ: Բազում ուրեմք ի նոր Հայկագենին կը յիշատակուին այս զրոց մի և նոյն տեղեք այլակերպ լեզուաւ: բայց կցկոտոր պատառիք բաւական չեն ընդարձակ դատաստանի համար, և կը շատանամ նշանակելով միայն զզոյութիւն երկուց թարգմանութեանցն (էջ 384):

Այս հեղինակներու նկատողութիւննե-

րէն մեկնելով բազգատեացինք իրարու հետ Փառովովի երկու հրատարակութիւնները, Ասկանինինը և Զօհրապեանը, և եկանք այն եղարկացութեան որ ստուգիւ տարրեր թարգմանութիւններ են ատոնք<sup>(17)</sup>:

Խ. Ս. Գուրեան չ'ընդունիր այս տեսութիւնը, զրելով. «Զօհրապեան օրինակը Փառովովի Երեխն՝ համեմատելով Ասկանին Օրինակին հետ յայտնի կը տեսնուի թէ այս օրինակները անջատ թարգմանութիւններ չեն, ալ մէկ թարգմանութիւն, Ասկանինը ըլլալով յաւազագոյնը և փութանակին, ինչպէս որոշած է զայն Կորիւն, և Զօհրապեանը անոր սրբագրութիւնը»: Եւ իր կարծիքը հիմնաւորելու համար կը յաւելու. և նմբերութեաններու մէջ բազում ձեկերու բառերու նոյնութիւնը ցոյց կու տայ թէ Զօհրապեան Օրինակի տարրերակները սրբագրութեան հետեւանք են, նմանութիւնները լինելով աւելի՝ քան տարրերութիւնները»<sup>(18)</sup>:

Աստուածաշունչի վրացերէն թարգմանութիւնը մատնաւոր կարելորութիւնն ունի տուաշին թարգմանութեանէն մասցած հետքերու կարգին: Հսու Պէյքի վրացերէն օրու կողքնական թարգմանութիւնը, որուն էապէս բաւական լաւ մէկ ներկայացումը կու տայ Աղիշ ձեռագիրը, թէկ երբեք ամրող ջովին զերծ չէ այն թէ բնագրական և թէ ոճական յետնագոյն փոփոխութիւններէ և բանումներէ, ստուգիւ ծագած է Հայկականէնն (էջ 11-12): Սոյն Աղիշ ձեռագիրը կը պարունակէ արզի հայ թարգմանութեանէն տարրեր բնագիր մը, այսինքն աստրերենէ կատարուած առաջին Հայ թարգմանութեան բնագիրը, երբ այն տակաւին չէր սրբագրուած յունարէն օրինակին վրային:

(2)

ՆՈՐԱՅԻ ՎՐԴ. ՄՈՎԱԿԱՆ

(16) Աստուածատունչ Մատեան, Հայոց Ա. 1805, Վեհեաբկ:

(17) Տես Սիմեոն, 1936, էջ 45-48:

(18) Մեկանական Աստուածատունչ Բանակութեան Լոյսին Յակ, Դահիք, 1944, էջ 431: